

# ԼԱՊՏԵՐ ԴԻՈԳԻՆԵԱՆ

## ՀԱՆԴԵՍ ԱԶԳԱՅԻՆ

ԼԱՊՏԵՐԻ իւրաքանչիւր շրջանը 60 օքբնակ և  
Նրանին դիմու է գահեկան ԿԱՆԴԻՎԻ. . . . . 40  
Գալուաց համար » » » . . . . . 50  
Կիսաշրջանին » » » » » . . . . . 25

Զերքէ հատը փարա . . . . . 40  
Նամակ կամ » և գրութիւն պէտք է ուշակէ  
ու Տնօրէն և Տէր Արամ Աշճեան և. Պօթս  
իւրառութեան խան վեցի յարկ թիւ 7 :

Ա. ՏԱՐԻ Ա. ՇՐՋԱՆ

1888 ՄԱՐԻ 9

Թիւ 19

### ԿՈՐԴԱՌԵՒ ՄՈՒՑԻՐ

ԼԱՊՏԵՐԻ այս թուոյն հեա մեր  
Մեծայուրդ բաժմանողաց կուզար-  
կենք աւսակ մի նուեր, կազանդի  
առաջիւ արուածներէն ջրլալավ հան-  
դերձ ոյնքան հաճոյք և ուրա-  
խութիւն պիտի պատճուե զոյն  
ընդունողներուն, - կը յուսամք-  
որ երբեք իրենց կենաց մէջ չպիտի  
մսունան ո՛չ զնուելն և զնուիրու-  
տուն :

Այս նուեր բան մ'է, որ չուտ-  
ուիր . . . հոգի ալ չունի . . . բայց  
կը շարժի եթէ շարժես, ո՛չ անա-  
ռը կըլայ, ո՛չ ձմեռը . . . դէպքը  
այնպէս ըերաւ որ ոյս օրերուս մէջ  
ըլլայ . . . ի՞նչ է : Զեմ, յուսար որ  
դիտնաք . . .

— Մառմւլ:  
— Բայց չուտուիր, ըսի:  
— Օրացոյց:  
— Զդիտցար, օրացոյց ամեն  
առեն կըլլայ:  
— Խալիսան պայրիսի:  
— Թամամ'մու:  
— Հաղոս ի՞նչ է:  
— Մէկ պայմանու մը կըսեմ,  
եթէ վշտանաս՝ ոչ ես խրկած ըլլամ  
ո՛չ գուն ընդունած ըլլաս:  
— Շոտ աղէկ:  
— Խոկ թէ խօշըդ դայ, դու  
ալ խմ նուերս խրկես:  
— Ի՞նչ:  
— Դրամ:  
— Ըսէ ուրիմն հետքը քրու-  
թիւնս կը շարժես:  
— Բամնորդ աղնոյն անդորրա-  
դիրը: Ըսի դնաց:

## ԱԶԳԱՅԻՆ

Մի քանի շաբաթներէ ի վեր  
թաղային խնդիրներն մերսունի կեն-  
տանու թեան նշաններ ցզց կուտան.

Այս խնդիրներ, որ փոքրիկ  
կոխներու երեւոյթն ունին, ա-  
ռանց հետեւսնաց չեն կրնար լլ-  
լլլ անշուշո Ազգի մը մէջ, որ ա-  
ռաւել այժմ խաղաղութեան պէտք  
ունի իւր օկտօդ դաստիարակութեան  
ործն յառաջ տանելու համար:

Ա՞վ կրնայ չգիտնալ թէ մեր  
Ազգային վարժարաններն անմիջա-  
կան կատ մ'ունին իրենց թաղին  
եկեղեցւոյն հետ, զոր կը կառա-  
փարէ թաղակոն խորհուրդ մը տո-  
նուակն 8-9 անդամէ բաղկացեալ:  
Եթէ այդ թաղ, խորհուրդն մէճեր  
ունի իւր Անդամոց մէջ, անշուշո  
եկեղեցւոյն, գպրոցին և թաղական  
խորհուրդին մէջ եղած անհրաժեշտ  
ներդաշնակութիւնը կը խանդարի.  
և այս պարագային ամենէն առելի  
առ ժողով դպրոցին է, որ թաղին  
անտուկին հասութիւնը Աղիստորա-  
բար կը կառավարուի:

Ռւսանալաց ամսաթշշակներն  
կրնան անդիշառակ անցնի, այնքան  
աննշան թիւ մը կը կտսմէ անանց  
հասոյթն:

Զգիսցոյ իր լու մը թէ այս ար-  
խուր պարագային, այս գրամական  
խնդիրն Ազգ, վարժարանաց յուրի  
մատակարարութիւնն, թէ նիւթա-

կան թէ ուսումնակոն, յառաջ ե-  
կած է, թէ ծնողաց անփութա-  
թենէն առ Ազգ, վարժարանն, Որն  
այ ալ րլոյ սակայն պատճան,  
մեզ՝ հայոց համար պատուարեր  
չէ, հարկ է պատճան բառնալ:

Ծնողք ունանք կրնան անփոյթ  
դառնուիլ. բայց թաղական խորհր-  
դայ այս անսպառելի վէճերն զննոնք  
իրենց անփութան մէջ քաջա-  
րութիւնը վառ ուրիշ բան չեն կրնար  
ընել: Ֆնարար է որ անհոգ ծնողաց  
ճանչըննվեր ելլեն իրենց պարտա-  
կանութիւնը, չէ թէ անանց ան-  
տարբերութիւնն արգարացնող կր-  
պիւներ ըլլան ու րլան միշտ:

Հասա ծնողաց միակ պատաս-  
խան այս է, ելլր յանդիմանէ ոք  
նոյս՝ իրենց անփութութիւնն առ  
առգային վարժարանն. Ազգ, վար-  
ժարաններն մեռուծ են, Թաղականք  
չեն խորհիր իսկ թէ վարժարան մը  
ունին իրենց հոգածութեան ա-  
ռարկոյ. վարժարակուք անհոգ են  
և անփշառան թիւնը կը տիրէ:

Իրաւացի՞ են այս բոլոքք. Թէ  
լոկ խուսափողական ուսաւոխան-  
ներ, բայց մարդ ո՛չսովի առեն կըր-  
նոյ խարել զորիշ մը, ելլր մանու-  
ւոնդ մարմին մը կայ որ կը դատա-  
պարտուի. զրպարտութիւնք են  
այսորէն բոզսքք. ինչո՞ւ զրպար-  
տեալք չեն յառներ իրենց պատիւն  
պաշտամանելու, ոյլ մանաւանգ ա-  
հա յաճախառէալ վէճերն կար-  
գարացնեն բոլոքներն ժողովրդեան.

Բայց ճշմարտութիւնն այս է  
թէ թերութիւնք երկուառէք են.

նա իւր կոփին ու գժտութիւններն ունի միշտ, սու իւր յամառ անփոթութիւն՝ հիմնեալ այդ գժտութեանց և կռւոց վրան. ովք կորդելու այս վերջնոց ելլել համար պահանջել, և այս կերպով բարձի թողի շրնել իւր վարժարանն, ուր զաւակ մը ունի դաստիարակուելու համար խրկած :

Հիւանդը կը թողուն կը փոխի՞ն թէ կը խորհին գարման տանիլ անոր, բժիշկ կոչել, և պէտք եղած գեղերն մասուակարարել. Հայ ծնողք կրենց նվարժարաններն երեսէ թողած են, և այս ընթացք արդարանալի չէ : Թաղ. խորհուրդը կը ճանչնան ծնողաց այս տէրը կողմը և կը վարուին գուցէ ըոտ այնմ:

Վարժապետն, որ պէտք էր միայն իւր բարձը գործոյն մարդն ըլլար, յաճախ, կը տեսնեմք որ՝ գործիք կըլլայ այս ու այն կողմնն կամ մանաւանդ իւր անձնական շահուն: Քիչ մը ուշադիր եղիր, և ահա պիտի տեսնես՝ որ սա կուռոյն մէջ դպրոցին մէկ վարժապետը մատունի, միւսին մէջ ուրիշ մը գլուխն ալ դրած է :

Անարդ պաշտօն . . .

Այսպիսի գէպքեր չառ կը լրսնք, գութիւն Աստուծոյ որ իրենց կոշման արժանաւոր վարժապետներ ալ ունինք, այլ զանոնք միայն վնասուելու է, որպէս զի վատերը յուսահատին և խուսափին, կամ, զայս աւելի կը վարժապետնք մենք, գարձի գան :

Իւր գործին գիտակցութիւնն

ունեցող և արդարեւ խրախուսանաց արժանի թաղ. խորհուրդ մը՝ մի այսպիսի վորձութիւն ունեցած է այս օրերս, վարժապետութեան անարժան վարժապետներու խաղ մը, որ քիչ մնաց թաղն ողջոյն խանգարէր, բոյց ինգիրն շրւտ հասկցուեցաւ բարերադդարար, և խաղաղութիւնը հնն կը տիրէ տակաւին :

Ինչո՞ւ այս հակաղդային վարժանք, ինչո՞ւ առելու թիւն առ իրեարս : Բայնք և կը կրկնենք. Աղջն տուաւել այժմ պէտք ունի խաղաղութեան և սիրոյ, որով միայն կարելի է յառաջդիմել ի գաստիարակութեան, և արձանանալ ի շարրու լուսաւորեալ և գիտուն աղդաց :

Ժամանակն անցած իսկ է թերեւս, բայց լաւ է անագան քան երբէք. ալ վերջ տամք արագիսի անտեղութեանց, այս կոփիներն Աղդին տունը կը կործանեն: Ճշմարիտ հոգտբարձուք՝ ազգույին հողոց, ճշմարիտ վարժապետք՝ վարժիչք հայ մանկաւոյն և ճշմարիտ ծնողք՝ ճշմարտապէտ սիրող իրենց որդւոց, ահօ՛ մեր պէտքերն :

Այլ այս պէտքերն միայն ըզ գալով չըլլար, գործելու է. թէ պէտ զգան ալ քայլ մ'է գէպի գործ :

## ԾԶԳԱՑԻԿ ԼՈՒՐԵՐ

Օգոստավառ. Սուլթանին վերջին բարձր իրարատէին համեմատ՝ խառն ժողովն որոշած է Պէշիկթաշի գերեզմանտունն անյաղաղ շրջափակել, և խնամ տանիլ միշտ վահելու վիճակի մէջ պահելու դա՞ն. Այս որոշումը անմիջապէս դրաւորար յանձնարարուած է Պէշիկթաշի Դեր. Քարողչին և Թաղ. Խորենութողյն։



Խառն Ժողովը իւր չորեքշաբթի առուր նստին մէջ, իներկայութեան Ազգ. ժողովը Մայր Կիւտանին որոշած է Երուսաղէմի պատրիարքական մաղպաթային խմբութիւնը, որով պիտի խնդրուի կայս. կառավարութենէն ընդունիլ Ամեն. Տ. Յարութիւն Սրբազնի կ. Պորոյ Պատրիարքութենէն հաժարական, վաւերացնել Ն. Ամենապատուութեան պտտրիարքական պաշտօնն յաթոռ Երուսաղեմայ և տրոտութիւն չնորհել Տեղապահի մը ընտրութեան։



Ամեն. Ա. Պատրիարք Հայրն երեքշաբթի Բ. Դուռն Երթալով՝ անսակեցաւ Արտաքին գործոց

նախարար Վոեմ. Սայհա վաշտի և խորհրդական Վոեմ. Տատեան Էֆէնտիփ հետ։



Պալաթիոյ կեդրոնական վարժարանի խնմակալութեան խնդրանց համաձայն՝ Դրամսուէյի ընկերութիւնն որոշած է պետք մընել երթեւ եկի տոմսակաց դնոյն վրաց այն աշակերտաց համեսր, որք Օրթագիւղէն և Պէշիկթաշէն կը յաճախին յիշեալ վարժարանն, Այս աշակերտք պատհեանու։ 20 ժուրանց վիճուրաց յառուկ տոմսակազմ պիտի կազենան կտարել իրենց օրական ուղեւորութիւնը։



Աւումնական Խորհուրդը մրտագիր է Աւումնական կանառ. մը հաստատել, և կրթական գործին մրւու տալ, նոյնպէս բարձրացնել ուսուցչոց և դաստիարակաց վիճակին։



Հաստ յիշատակութեան մասը տիր Պունօռ. Արքոյ՝ բանտարկեալ հինգ աղդ սյինք, որոց մէջ է և Սարքեան Մկրտիչ Էֆէնտիփ, Երկուշաբթի շողենաւով պրկուեցան իւնենց աքսորավայրերն։



զառաստամական Խորհրդոյ պակաս անդամնց տեղ նոր ընտրութիւն կատարուելով, նոյն խորհրդոյ անգամ կարգուած են Միջրած էֆէնաի Մէջպարեան և Միջրած էֆէնաի Յովակիմնան :

\*\*\*

Ուստի մական խորհրդոյ կապահած քանձնամատութիւնը որ պիտի ճշշգիր Հայերէն քանի ոչ առաներու որպատամատթիւնն, որոշումն դարձեալ յետածգուած է, Պ. Գ. Նիկողոսնանի մեջ առարկութեան վայր և բառ ոյնմ առարկութեան՝ ոյն խորհրդին վերջնական եղբայրութեան մը յանձեւ առաջ պիտի ներկրպացած ի ազգային ըսլը դիտական հատուտութեանց, որպէս իշմիածնոց, Եղուասովեմաց, վեհատկոց և Ա. Անոյի մրտասնութեանց, իշմիածնոց Գէորգ եան Եւմարանին, Մօսկովյի Լազարեան Եւմարանին, Թիֆլիզի Ներսիսեան դպրոցին, և ականուուր հայադիտաց :

\*\*\*

Ուստի Տ. Միջրած Ա. Արքեպիսկոս Խրիմեան Վանոյ Վարագայ վաճուց վանահոյը ուժենէն հրաժարած լինելով, Խառն ժողովը ընդունեց անոր հրաժարական :

Արդարեւ ցառալի է այս հրաժարակամ, զի Ամեն, Խրիմեան Հայրիկի նոյն վաճուց պայծառութեան

համար մինչեւ յարդ տարած խրամաքանակի է :

Այդ պոշտոն առժամապէս յանձնուած է վանոյ առաջնորդարանն :

\*\*\*

Յաւոք սրակի կը լուծմը թէ իւսումնատարու Սէլամիյէի թաղ, Խորհրդն, որ սիրելի լեզած է թաղըցոց խորհրդունէութեամբ, որ սօներու մեջթ ընդ մերթ իւսլող առներու կը հանդիսի ամանց չարականց դործիք դարձած վարժապետներու, որոց կոչումն ոչ այլ ինչ է, բայց վարդապետել զրարին.

\*\*\*

Խառն ժողովը իւր Զօրեքշաբթի առուր նարին մէջ Քաղըրերդի համար առաջնորդական ընտրելեաց հետեւեալ ցանկը պատրաստած է. Արժ. Յովսէփի վրդպ. Այլաղեան » Յովսէփի » Սարաճեան » Եղիշէ » Այլաղեան

Հրաժարակուեցաւ Խինուի մարտի ամսաթիւն հետեւեալ բովանդակութեամբ Քաղաքաբարութեան վահաները. - Առանին տևարաններ. - Դիմակը. - Փոքրիկ մասը. - Նախնեաց հաշմանք. - Թղթակցութիւն Խիկորի. - Շաղիկ և թատրոն. - Թղթատար Խիկորի :

## ԱՌՈՂՋԱԲԱՆԱԿԱՆ

Գ.

### ՀԱՅԱՑՔ

•••••

Այն պարագային՝ յորում մօտաներու արարիչ Փաքիզ կը յուղուի նոր դարնան գալստեան պատճառաւ, և կը խորհի հեղինակել մի այսպիսի մօտա թէ կանաց և թէ արտնց համար, որ իւր տեսակին մէջ նշանուոր բան մը ըլլաց, և դերազանցէ իւր նախորդները, աւելորդ չենք համարիր մեր այս աւոր առողջաբանականն նուիրել հանդերձի, և Գիովինեայ առողջաբանական մօտան յանձնաբարել ճաշուի տէր երիտասարդաց և երիտասարդունեաց, քաջալերութիւն նիս վնտաելով միայն օգտակար ըլլալու իփստ գովելի հանոյից մէջ:

Կարի յոյժ և առաւել քան զառաւել յայսնի է որ հետզետէ եկած մօտանելն իրենց նախորդաց համառօտութիւնն են:

Իրաւ է որ, բնական օրինօք, ամեն ինչ աճման ենթակայ է, սակայն հանդերձեղինաց մասին ոյնպէս չէ, և չկնար ալ ըլլու. պէտք է անշուշտ որ հանդերձնելն լինին նուազման ենթակայ:

Չէ՞ք տեսներ անցեալ տարուան և իր նախորդ բանդալոննե-

րուն մէջ եղած այն մեծ տարրեւ բութիւնը: Ստուգիւ երեւոյթն քիչ մը ահածութիւն կը պատճառէ, բայց աչքն սպարութիւն ունի ամեն բանի վարժուելու, որպէս ականջն ամեն նորութեանց հանդուրժելու:

Ըստածո օրինակաւ մը բացատրեմ:

Այս շաբթուն սկիզբը հայ ընթերցաէրք պատիւ ունեցան հայ թերթի մը մէջ կարդալու հայ լեզուի կանառէն ընդունուած նոր բառ մը, « բացակայել » որ ձեւով ֆրանսական է, բայց նշանակութեամի Հայ: Առջի բերան, իներկայութեան այս բառին, ականջներն շարժիլ սկսան, որովհետեւ կդդային թէ նորութիւն մ'էր, բայց ահա՛ այսօր ամենքնիս ալ կրնանք խոստովանիլ թէ, « բացակայել » նսիրուն բառ մ'է:

Ճնորհակալութիւն ու մեծ հեղինակն . . .

Այսպէս է այս՝ առջի բերան խորդ երեւցած բանն մէկէն ի մէկ անարդելու չէ, մանաւանդ հանդերձի մասին, նաև մոնաւանդ գիգինեան առողջաբանութեան յանձնարտած հանդերձեղինաց համար, որոց վրայ ահա՛ կը խօսիմք անվարան, այս անգամ գրաբառ լեզուացի կասկած լինելով թէ արդի աշխարհառը շատ չսփափ ապրի, կը վախնաք որ մեր առողջաբանական լինուր յօդուածներն կարսուին տարաժամ, և ապագայն չկընայ օգտիլ անոնցմէ:

Բայց որովհետեւ հին գրաբա-

ուն ալ մեռած է արդէն, նորաստեղծ զբարառն կընդունիմք գործածել այս պարտգային մէջ, գըրաբառու, որ հիմնադի և յանկուցիչ է միանգամայն, և որ ընդունած արդէն ի Հայ վարժարան, ի Հայ ուսուցչաց:

Առ Հայ մասայասէրս, չոր ի բարիւոս աշխարհի, ի նորքոյ և արտաքոյ, ի խորոց և ի ծորոց, և ՚ի յամենայն ծուխաց և ծուկոց մեծատարած աշխարհիս, զօր ստեղծ Աստուած ի հոգոյ և ի ջրոյ:

Յայսմ տիմ, և ի ժամանակա սամ ի պարտ է ձեղ զզ ենուլ բանթալոն կազի յոց համառօտեալ թէ ի վաշայից և թէ ի միջայ, երկայնութիւն նորին մի առնաշափ, և զայնա թիւն թզու, քողեցով գործեածիք զի վերուստ, զի մի նեղանալով նեղանացի և պէօհիւղեր արտայէ զարտնախուն ձեր բարակահանուս:

Զիրճակունո ի յետուստ կողմանէ եղիցին, և ճէպին կրիցն, յաշմէ և ընդ ահելիէ, և ի ճէպմ զերիս խաթս, ներքնառունս, միշնառունս և վերնատունս արտացես ի նոսին, ի դիւրտ թիւն գրամոյն աեղաւորեց:

Զդոյնն եղիցի խոյի իմն կտմ կպրագոյն, նաւթիւ ծեփեցիս զնազի մի յորժամ անշէմիլիյէ շրջիցիս յանձրեւաց ջրտու մինիցի, և հումայահրաւէր յարդարեցի:

Զէլէկոն անճէռ գործիցիք զի զկուտուն չաւընացէ, և ըէտէնկօթն

որ ի վերայ, կունաս կունաս ունիցից մի:

Նոյնուէս ըէտէնկօթն և որ ՚ի ներքոյ ելէկն ի լուինական չուխացի եղիցի, վայրունս, խատուտիկս պղըրտիկս, սի բանս և գեղապայ ծառս, Զբառալախն չուրչ զրէտէնկօթիւ քան զրէտէնկօթն զայն փոքրիկս եղիցի, զի փեշին որ զրէտէնկօթիւ պար առեալ, երեւեոցին հանգոյնս փիւսկիվի գեղայօրէն պահու ճեալ և զարդարեալ:

Զլլծակողթն ի դուրս ցցուեսցի, այլ սըխը իմն, զի քուսէս կարծիցի վնորին տախովս տեղաւորեալ, և զի կուրծքն, և որ ընդ նովաւ պիրսն, ճիյելն, տաղախն, պէօփրէկն ընդ նմին և պաղըրտախիցն և որ ի կարդին, ախւզս հարթս յաշա անկունիցի և մի ծուռս և ի խայթա:

Եւ որ վասն վենոցին և փողեակացին իրք են, այն ամենեցուն յոյմնի է, մի ըիծս, մի աղստ, մի պըռըշտուկս, մի աթերս և մի զայներս, այլ պարզս, անրիծս, անաղստ, զի զաղօն և զրիժն, որ զնաքօք շաղայցին, արգել հայելոյ ի ճեղ եղիցին աշտյն կանացեաց:

Եւ առ կուսանս այս բանք խըրատականաց:

Ըստ նմին օրինակի հանգեցից արանց սըխըյացելոց և կոկկոյնը արասացես զարջադդեստս քոյին, ըստ նմին ձեւոյ արասցիս. թզաւ յերկայնութիւն և թզաւ ի լոյնութիւն, ճայաննդունս, քուտէլս փիւսկիւլս, պունձուխունս, շնկըռատախը կարեսցիս ի վերայ, զի երեւելի

կայցես, և աչք ամենեցուն ի քեզ  
հայիցին և տիք տիք հայիցին . վուն  
ըրէնկին ազատութիւն եղիցի, զի-  
արդ ուժ և հաճոյ թռուիցի, այլ  
սեւաւ, մի աշրիբս, զայն հրամա-  
յեմ և զայս արգելում:

Վան կուստոյին ըրընտիկս ա-  
սեմ լինել. քայլիցն խափանարար  
և սոտմանցն թարմատար:

Զվեր կոյս զջրջաղդ եստին զնա-  
գիք զիմն յարդարեսցի:

Մ' Ըդիկս զուսովք, մի ֆո-  
ռիմաս, մի որ ինչ ըստ ամին օրի-  
նուկի իցեն խափանել գեղիցկու-  
թեանն երեւեց:

Զափիսայն քիւֆէյտատիւս  
կատրեսցի, եօթն կոնդուն յեր-  
կայնութիւն, և յերկուց կանդնոց  
ի լայնութիւն, փետուրս բազմանա-  
մուկս զնալու, և գրիչ մի փետուր  
ի ծակն որ գտանիցի անդանօր:

Եկ իջուք ի վայր և ի կօշիկան  
վճարեսցուք, որք բառնալոցն են  
զոտկուն ձեր մինինիկս: Վաստեր  
դնեմ զի բարձրակրունկը լինիցին:  
բարձրապատիւ յարդարել զձեղ, և  
կրունկք ոչ փայտեայ, զի մի խոր-  
տակիցին ի քարիցն ընդպէմ յո-  
րուցելոց ի դէալ ի նատիկ ի տան չ  
ի յառնել. յի ըկտմեց հրամայիմ  
զայնս, կը ճաւանս ի միջոյ, իմա՛ կո-  
շիկս դայլույսնս:

Այսպէս եղիցին և արսանցն ըօ-  
թինք. մի հինք, այլ սորք, մի տը-  
ձեւ այլ ձեւ ի ձեւ զի սորքն որ ի  
նոսին, մի բողոքելով բողոքիցին,  
և զիծեցուցանիցին զսիրսս ձեր  
դիւրագորովս, սիրաղեղունս, և

դարձեալ երդիծուցանիցեն :

Այս ամենայն որ իվեռյ գրեալ  
բանք ըստ օշնացն առողջարանու-  
թեան համեմետալ և զարդարեալ  
և մեծաւ խնամով պատրաստեու  
յայս է և ոչ անյայս զի արձադան-  
գեսցի, և օգուսն եղիցի, ծնյի և  
բազմացի ուր ուրեք և իցեն մա-  
տայափրացդ ասեմ, որոց ի ձեռն  
առնումք զուռզջարանական դդ.աս-  
տիազակութեան զայս վաստակ մե-  
ծաքիրան, զի ուր և աղէտքն զնո-  
վան ի քարտէս ծոյրատեալ ինա-  
մանի ի պարտզջ տարափայտեալ հան-  
գուցիչն ի հսկւոց լինելոց ի գա-  
սուցն գարմանովեաց յայս աշխարհ  
դոյցելոց զնավին իրայն ոյսպէս  
ինն մատակարարելոյն խնդամնեաց  
և մեզ նոցին հետեւոզայտ ինչ ոչ  
պակասեոց ասել և ուսուցսնել  
որոց պէտքն իցեն ամենեցուն, առ-  
մէն :

## Ա.Զ.Դ.

Լապտերի առաջին թիւ էն մին-  
չեւ. Ա՛րդ.թիւը կը դանուի միայն  
մեր տպարանն, կը վաճառուի ի գին  
23 դահեկանի :

## ԲԱՆԱՌԱՐ ԴԻՌԻՆԵԱՆ

ՀԱՄԱՅՆԱՐԱՔԻՆՔ

Ա Գ Հասարակ գոյական  
Լ Գ Յառակ գոյական  
Ա Ա Ածական անուն  
Մ Ա Միջակ անուն կամ ածական  
Պ Գ Գերանակ  
Ա Ա Նախադրութիւն  
Բ Բ Բայ ներգործական  
Բ Հ Բայ չեզոք  
Բ Կ Բայ կրուսորական  
Վ Ճ Ճ Խ Ֆուկաց , շտղիազ , ձայնոր-  
կութիւն խոռըրին  
Ա Ճ Արգի հայերէն  
Հ Ա Հին հայերէն  
Ա Ա Հին աշխարհաբառ  
Ժ Բ Ժողովրդական բառ  
Փ Բ Փառութանական բառ  
Ա Բ Տաճկերէն բառ  
Ե Բ Եռևական բառ  
Գ Բ Գողզիարէն բառ

## Ա.

Արդար , ա ա - Այս բառն Հա-  
յերէն չէ , լիզուաբանք շատ տար-  
բեր կարծիքներ կը յայսնեն ասոր  
նկատմամբ , ասկայն , ճշմարտո-  
թիւնը խստութանելու է , ուրիշ ազ-  
գաց մէջ ու գործածուած չկայ իբր  
առոյզ կը նուռնք լնդանիլ թէ առն-  
կերէն արդար բայցն ելուծ է , ելուծն  
ալ սիսալ է , ողարզադէս նոյն բանն  
է , առանց փոփախութեան լնդուն-  
ուած :

Ազգար բառն տաճկերէնի մէջ  
կը նշանակէ՝ կառելոյ , դոր նշանա-  
կութեան մասին փոքրիկ փոփո-  
խութեամբ մը լնդունած է հայ-  
կարանութիւնն , ոյսինքն՝ յաւել-  
եալ յու պղութեան , յանաշտուու-  
թեան և ի բարի վարս :

Ուրիմն արդար բառն կրնշա-  
նակէր , եր երրեմն , ու զզամիս ,  
պարկեցու և , իբր մակրոյ , իրու ,  
իրաւայի : Հիմն անդործածելի բա-  
ռաերուն կարգն անցած է , և միան  
բառութիւններու կը ծառայէ իբր  
զարդ :

Որինակ՝ Ազգար մարդ , ար-  
դար էջու . . հն:

Աւաղ . ձ - Այս բառ ստայէն  
կազմուած է : Աւանակ բառին , որ  
հայ չէ , առաջին վանին առնելով ,  
տակէ մ'կ միջին տարի յառաջ խռո-  
շած են , ուղավահեւեւ յայնժամ  
պիտի չկար , ազին հետ , որ առաջ  
բառին երկրորդ և վերջին վանին է  
և հաւեթին վրայ ցոնելով կերած-  
ին : Բայց երբ տեսնելով որ այս  
կերպով այսինքն ու ազով հաւեթ-  
իթին աղեկ շուտուիր կոր , ճաշակի-  
թին մարդիկ գոյսու են ցաւտպին  
եղանակու մը , աւաղ :

Այդ օրէն ի վեր այս բառ ձայ-  
նարկութեան կարգ անցած է , և  
կը գործածուի վիշտ մը ցաւ մը  
յայսնելու համար , երբ կերակուր  
մը Հաւեթիլու վրայ է :

Աւիշ պարագայի մէջ դործա-  
ծելն ներելի չէ :

Որինակ - Այս խոհարաբին կե-

բուկո ըներն , աւազ , բազար մարիս-  
յալ պատրաստուած են :

Վիճակի յուսահատութիւն  
բացառքելու համար գործածելու  
է հնգիկ հիրիւնայ բառն , որ ասե-  
կելի զարավանդ բառին աղաւա-  
զումն է :

Ակա . Ա զ - Այս եռադիլ բա-  
ռուն Յանս օրիս է , եձր , որ անցի-  
շառակ ժամանակներու մէջ դադ-  
իւած է ի չայս , և կիմույի և առ-  
վագաթեանց ազգեցութեան տակ՝  
« զէրը աի , ձ զիրը իսի հ. ք զիրը  
ու ի փոխած է : Ակա՝ կը նշանա-  
կէ հիւանդութիւն , բայց գրաւա-  
կոն հիւանդութիւն մարմանկան հի-  
ւանդութեանց համար ազա կը դոր-  
ծածաի , ամենուն ծանօթ այս հի-  
ւանդութիւնը որ մարմին վրայ կ'ա-  
լայ և զար այժմու բժիշկը կը կո-  
չեն մորթի հիւանդութիւն :

Այս հիւանդութիւն բայցիք  
յաճախունելուն վրայ առելի կը  
հասաստուի շիման գործազութեան  
մէջոցաւ :

Օրինասկ - Մանրուդոյն ակատ մը  
կը տանջէ զիս . - այսինքն չօտու որ  
եմ . աղար կը նեղէ զիս . - այսինքն  
մորթի հիւանդութիւն անիմ :

Մեդր . Ա - Անդրավարտիք բա-  
ռուն առաջին վանին է :

Օր մը անդրավարտիքն խար-  
խուլ պատի մը տակէ անցնելով ,  
յանկարծ պար պառն վրան կը փիշի  
և խեղճ բառն կը բաժնուի երկու քի  
յայնժամ պար երկու մասերն իրենց

մէղբունքը վախելով՝ զատ զատ  
ու զզութիւններ կառնուն և նշա-  
նակութիւննեն կը վախեն : Անդր՝  
հիմա կը նշանակէ նոն , որ հայ թեր-  
թի մը մէջ անդի տեղ կը գործած-  
ուի , և անդն աշ ուներ ի անզ , ի նշ  
եղապրական սէր : Ետո հաւանա-  
կան է որ ասոնք ի սկզբան եղբայր  
և քոյր եղած ըլլան , և վիրջը գըժ-  
ուութեամբ մը իրարմէ բաժնուած :

Անկուտի . ա ա - Անդրցեալ  
բառ մ'է , կուտ կը նշանակէ չկրիր-  
ուիք , որ ժողովրդեան բերնին մէջ  
դառնալով դառնալով և սակայ-  
չը լըլութով՝ դուրս բնկած է , և  
փոխած է յանկարծ գրամի . հի-  
մա կուտ կը նշանակէ գրամ :

Խը սիթզը եղած ան մասնի-  
կը , որ հնգեւ ըսողական ածանցիչ  
մ'է , լոյս կուտ բառին կապելով  
շնած են անկուտ բառը , Յետոյ  
անմանելով որ անկուտութիւնն որ  
չոս օրէ կը ծառալի և կը նկարձա-  
կի ու կերկորի , անկուտ բառին  
ծայրը առելցացած են երկայնտ-  
հասակ ի զիրը , և այս պուրզ բառն  
եղած է անկուտի՝ այսինքն անդը-  
բամ :

Բոյց այս բառն , որ կոկիկ ա-  
ծական մ'է , մարդու համար չդոր-  
ծածուիր . մարդիկ անկուտի չեն  
կընար ըլլալ . գտղաններու և անեն  
տեսակ անսասաններու համար կը  
գործածաւի . ինչպէս . - Անկուտի  
առիւծ , շուն անկուտի . ևն .

Աղառամք . ա ա և հ գ . - Այս  
բառն ինչպէս յեշտակեցինք . ա-

ծակոնցալ է հսապակ զոյտեան  
ալ, իբրեւ աժակոն կը նշանակէն  
քարի պէս. Պօղոս մարդարէն շի-  
նած է այս բառ՝ հմակուան որբ-  
տերոն վրոց գործածուելու հա-  
մար: իբրեւ գոյակոն՝ կը նշանակէն  
կուզ կում խամապուա: Սակայն մար-  
դու. համաց չգործածուիր, այլ  
գետնի, հողի համար, որովհետեւ  
երկիլն ալ մարդու պէս երբեմն  
խամապուա կունենայ: Բժիշերը  
մարդոն կուզը ոչ շայիելու զեղը  
գաած չեն, բայց խորագէտ մար-  
դիկ երկիլն կուզը կընան շուկէւ:  
Այս պատճառուու կուզ զետին մը  
կուզ մարդէն երջանիկ է:

Դարանակիլի

### ՆՇԱՆԱԼԽՈՍՈՒԹԻՒՆՔ

1. Երեւէն Ցուտուեան, ար-  
հեսու Ջրավաճառ, բաւկութիւն՝  
թերու, ընդ օրիորդ նունվար թէ-  
փէկէօղեան, Աղբւտար: - Դրածո-  
ժիս՝ հորը խմած քօնեալին պա-  
րապ շիշերն մէկ տուզնա, և մօ-  
րը ճէհէղին մնառեկը:

2. Սէմէ Գովաճեան, արհեստ  
ուսուցիչ, բնակութիւն՝ Աբնավաւու-  
քէօյ, ընդ օրիորդ թէփարիկ Պէշ-  
կիւզէլեան, Ակիւտար (վարժուհի):  
Դրամօժիտ՝ հաղճէպիւ գպրոցէն  
հրաժարող աշակերտուհեաց զրա-  
սեղաններուն մէջ դանուած գասա-

զրքիրն և թաշկինակիներն, որոց  
օրինաւոր ժառանակ որդն է ինք:

3. Խաշիկ կուտ զլու խեսն՝ ար-  
հեսու չէքինի, բաւկութիւն Վա-  
տոքէօյ, ընդ օրիորդ Արտաքի կըզ-  
պանքիան Սուրբ գուլի: - Դաս-  
մօժիտ՝ կուրասած անար մը, վից  
հառ շանչո՞ր սէլիսի, ընափը տե-  
սալին, և զայգ մը եամալը փօթին:

4. Յակոբանն Արդարեան, ար-  
հեսու պատվաճառ, բնակութիւն՝  
Եմոլ, ընդ օրիորդ Վարիամ Սէր-  
ումեսան, Բանկարդի: - Դրամօժիտ  
որովհեաւ բանաստեղծուհին է, իւր  
շնած մանիներն և կազեները, և  
իւր սիրոն քիթէռան:

5. Կունապիզիթ Թուշիանտա-  
եան, արհեսու պըռագալճի, բնա-  
կութիւն Եէտի դուլ: ընդ օրիորդ  
Փէնոզ Ցիւտի կնեսան, Պօյոնը օ-  
տարար: - Դրամօժիտ՝ խուլիը կու-  
րած խոնաթոյ մը:

6. Լեւան Ցէրտէրեան, ար-  
հեսու բնանաբարձ ի մաքսատան,  
բնակութիւն Զէլիփատար, ընդ օրի-  
որդ Վէրդին կուրիսորեւոն, Պօ-  
տիսթքա, ի խասդիւզ: - Դրամօժիտ  
յաճախորդներէն չուհուած թօվե-  
րով խումանիր, ամեն տեսակ:

7. Միհրան Փօշայեան, արհեստ  
ուսուես, բնակութիւն՝ Գասրմ փա-  
շա, ընդ իլիմօնիկ թուրուննեան այ-

ըեւ, անսեռուհի ի ձիթալի : - Դրամօժիկա՞ առանողուհեաց սակառներէն իրմէն բնկած գդալներն, չոթալներն և ճախտած պնակներն.

8. Մըկօ տու օենն, գաւառացի, որհետ բեռնակիր, ընդ օրիորդ կիրած Խըլլօտքիթեան՝ ի Քատըքէոյ : - Դրամօժիկա ազոստ ջարի գաւալիթ մը, թու ողէթի որկզիկ մէ և քաղցրահաստոթեանց անթիւ սկսակիներ, պարսոս :

## ՀՕՐ ՄԸ ԿՏԱԿԸ

~~~~~

Երեւելի հարաւատ մը, որ իւր կին ու երեք զաւակունքը կաթուդին սիրով մը կը սիրէր, և կը խորհէր միշտ որ մեռնելէն ետքը աննոյ թաղորը մեծ ժառանգութիւն մը, որորէս զի աւտեն և օյնեն զինքը, դրահական փոքրիկ կորուտումը ունենալով, կը յու ասհատի, և որովհետեւ ծեր էր, կասկածելով թէ ոյս կորառեան վրայ շատ չպիտի ապրի, կը շնէ կոտակագիրը :

Եւ արդարեւ քիչ առենէն խեղճ հարուսար կը մեռնի իւր կնոջ և իւր զաւակացը արտասուացը մէջ, զոր կը հասեցընէին վախնալով թէ հոգեդարձ կը լլայ :

Նոյն երեկոյին անտուկը կը կոտըռեի, որովհետեւ բանալին բնտուելու ժամանակ չկար, և կը գտնուի

կոտակը որ, մնառուին մէջ մինակ մնացած ըլլալուն համար շատ մըսեր էր :

Ահաւասիկ ոյդ կտակը :

« Խելքո զլուխս և բոլոր կարողութիւններս աեկըր, առանց թերող բարութեան միայն իմ կաքէս մըզեալ տհա՛ կը գրեմ կոտիս, և կը խնդրեմ որ ըստ այնու բաժնուի իմ տերող հարստութիւնս սիրելի ինսջո և սիրտառն զաւակացս մէջ, յիտ վճարելոյ այդ հարստութեանս մէջէն՝ մավաճառին, հայավաճառին, նպարտվածութին, ածխավաճառին և տմեն բնձ հետ գործ ընող և բնէ առնելիք ունեցող վաճառականներուս ունեցած պարտքա

թողած հարստութիւնս ոչ ոսկի է և ոչ անոր ։ թու արանական Մեզու ։ ստորապած անումններն, կը թողում միայն քանի մը շարժուն կալւածներ, զարս վայելուծ եմ ՚ի բազմոց հետէ, և որք բնձ ծառայած են միշտ հաւատարմագիւս :

Կը խնդրեմ մանաւանդ որ իմ մահէս վերջն ալ պէտք եղած խընամքն տորուին ատոնց ։ ատոնք իրբեւ հաւատարիմ ծառայներ են բնձ :

Կնոջն կը նուիրեմ, ասկէ երբ 60 տարի առաջ, իբրեւ ճէհէղ հետը բերած ամելուզ ֆէրաճէն, որով, ա՞չ, որքան դեղեցիկ կը լար նա, երբ եկեղեցի կերթար քարոզ մտիկ ընելու մեծ պահոց կիրակի օրերը, ա՞հ, թեղն կինս, շատ բարեպաշտէ, արդեօք որչափ պիտի լայ մահանս վրայ :

կրնուիրեմ իրեն նաեւ սա-  
մուր և ճպլավա քիւրքերս, որք  
թէպէտ նոր փեռութեանս շննել  
տուած եմ, բոց առկա ին կը մը-  
նան նովդինոր : Եւ այս նուելներուս  
փոխորէն կապահեմ անզին չմո-  
նալ զիս :

Մեծ տղուս, Գվրգորիկին, կու-  
տամ իմ հին աշխատառոր բազմո-  
ղիքիր սիկառնիկս, որուն մէջ ինքը  
կը շննէր ու կայսէր սիկառներս,  
զրս այսնքան աշխատիւ և ախոր-  
ժակալ կը ծխէի :

Երկրորդ, այսինքն օրթանձա-  
տղուս, Յակոբիկին կը թողարմ, կո-  
չիներս և ճիղմէներս, որ երկար  
տարիներու ծանրութեան տոկ  
պէտք եղածէն տւելի կարծրանո-  
ւավ շատ ու շատ պիտի ծառոցին  
իրեն ապառտային :

Պղտիկ տղուս, Արթագիկին,  
կուտամ միայն հայրուկան օրուա-  
րուխ օրհնութիւններս, որոնցմայ-  
անշուշտ երջոնիկ պիտի ըլլոյ նա-  
ցման :

Կը ինդքեմ որ չցուի զմուքը  
այսպէս զբկելուս, նա աշխոյժ և  
կրակու է, բանի մը պէտք չունի  
արդէն : Թող չնոխանձի եղբարդը  
վայ, որոց թողած հարասութիւնս  
շատ շատ քանի մը տարի միայն պի-  
տի բաւէ, բայց հօր մը օրհնու-  
թիւններն յարաւեւ և անսպառ-  
են :

Ի վերջոյ՝ կը մաղթեմ Բարձ-  
րեալէն, որպէս հնա երթամ նէ ալ

սմածումը պիտի ինդքեմ երկար  
տարիներ՝ կոչա և որդւոց, աբոց  
տապագայն կապահովեմ ներկայ կո-  
տակագրով : Ամէն :

Դրեալ յամին 4880 ի Խոսուն զ  
դ, Պոլոյ, ի ձեռն կոտակով իր

Յուրի առ Ամբողջականի

Յետ բնմթե բցման ոյս կոտակին  
որպէս յայոնի է զոշակել լուսա-  
հոգիին տան ուրախութիւնը մեծ  
կըլլոյ, և մայր և երեք որդի զիւ-  
րար գըկոծ կոկոն խնդուր, ցատ-  
կել և պապել :

Ամանք կալմէիք յայոնեցին թէ  
խենթեցած էին, բայց այնպէս չէր :

Քանի մ'օրէն յետոյ կոտակա-  
զրին կոտրը ըստ ամենայնի կատար-  
ուած էր, և պարաստերք ուն  
որառվ մելիսած էին իրենց խանութ-  
ներն :

Լուսուեր - Այս կոտակ գույնէ  
բարձնաց ցաւալի բան մը թուի  
ուսկոյն ու և է հայր մը բա կընէ-  
եթէ միայն ոյսշատի բան թուղու խոր  
որդւոյ . Ըսելքային խրախուսելով  
զմաննը յաշխատութիւն : Լուսու-  
հոգին իրաւոնք ունէր այսպէս ը-  
նելով, թէպէտ ստիպեալ և յոշ  
կամաց կընէր : Այժմ այդ կոտակա-  
զիր աղային որդիքի հարուսու են  
և երազը իրականացած :

## Ա.Թ.Ա.Կ.Բ. ԴԻՌԱԴԻՆԵԱՅՑ

Առաքինառպոյն կինն այս է, ու  
ոյ վրայ դրեթէ ընաւ շիօսուիր :

Զախուղանց պճնառէր կոնայք  
նախախնամութեան պատկերը կեղծ  
անեն :

Եթէ կուղես Հաճելի լինել  
կանչե՝ մի գումին այսոց դեղեցկու-  
թիւնն երբ զարդարանաց զըսողած  
է ինք :

Դեղեցին կանայք կը համադին  
զմեղ՝ նոյն իսկ այն առեն երբ չեն  
խօսիր մեղ հետ :

Ամրող աշխարհ չկնար եր-  
ջանէլացուել կին մը՝ որ իւր տղե-  
ղութեան գիտակից է :

Չեսց բան մը աշխարհի մէջ  
զոր ժամանէ սրահեն այնչափ դըժ-  
ուար ըլլոյ, որչափ նորասի կին մը  
որ չուշէր ինքինքը պահել :

Կնոջ համար սերն իրաւունք  
մըն է, և արօնց համար պարտք մը :

Խնասուան ամսւանոյ մը համար՝  
կնոջ մը բարսյական տղեղութիւնն  
ամենէն ահուելին է :

Սեւ զգեստը կնոջ շատ կը վա-  
յելէ, վասն այսորիկ սգաւորու-

թիւնը կնոջ համար բաղձալի բաղդ-  
մըն է, և ճիշտ առար համար երբեք  
չովարի անու մանամամ, որպէս զի կինս  
չփաթայ անդին պրկել զիս :

Կանայք երբ հաճելի ըլլալու  
տաղին անցացած բլլան՝ սաստուած-  
ովրութեան կուտան ինքդինքին .  
կը թուի թէ Աստուծոյ ներդաստի-  
տութեան շուտ կը վասահին՝ հուսկ  
որ քանի պնորնուիրելով ինչ որ մար-  
դիկ այլ եւս չեն ուզեր :

Մոի կնոջ մը համար՝ ծերու-  
թիւնը պատու հաս մըն է իսկ ա-  
ռաքինոյն համար երջանկութեան  
ապաստանատուն մը :

## ԶՈՒՄՐՃԱԼԻՔ

Բարիզու ստովկանութեան պաշ-  
տոնաւունը այս ապրի 22 կոռա-  
վորաց վարձարարութիւն տուու . ո-  
րովհետ իրենց կառաց մէջ մու-  
ցուած իրեն ստովկանութեան  
յանձնած էին, բուն տերերուն դար-  
ձնելու համար :

Այս վարձարարութիւն՝ որ դո-  
վելի գործ մ'էր, ունեցած է տխուր  
հեաեւութիւն մը :

Անցեալ օր կառավար մը իւր  
մէկ սրտակից բարեկամին այսպէս  
կըսէր .

— Այս, վարձարարութիւն, և

առեն անդումին իմ բաժինս ունիմ  
եւ այդ վարձատրութեան մէջ :

— Բարեկամն պատասխանեց,   
այս կըստ՝ միթէ գտնա իլ միշտ  
ճամբրող մը, որ կառքիդ մէջ բան  
մը մոռնայ :

— Անչուշո ոչ, բոյց յահման  
ես անոց ահղը կը լիցնեմ, ինձ վե-  
րաբերած մ. կ բանք կառքիս մէջ  
կը գնեմ, և զայն կը տանիմ յանձ-  
նելոսիկանութեան :

— Եւ այդ բանը, կանցի՞ս ս-  
անկէ :

— Ոչ առենեւին, երկրորդ օ-  
րը կընս կերթայ կը պահանջէ, իրը  
բուն ահըն :

\* \* \*

Պարոն մը, որ քանի մը ամիս-  
ներէ ի վիր ինքինքն շատ տկար  
կղղար, կողոչէ երթալ և ինքին-  
քը ցուցընել մեծանուն բժշկի մը :

Հռչակուոր բժիշկն յետ մե-  
ծաւ ինամօք քննելց իւր հիւան-  
դըն որ կըսէր թէ անհնարին ակա-  
րութիւն մը ունէր, կը հարցընէ .

— Ինքինքն դուն կածիին .  
և կոկար մատներովն զննել հիւան-  
դին այսերն և կոկար, որոց վրայ  
կը տեսնուեն խոշոր կոարուածք-  
ներ :

— Այս, տօքթէու :

— Պէտք չէ շարունակես, վա-  
սըն զի այս կորուածքներուն պատ-  
ճառաւ այնքան արին կորնցու-  
ցեր ես, որ մեծապէս պասած է  
քեզ :

\* \* \*

Փաստաբան մը բանուորիկ Եց  
մը խցիկն մէջ :

— Բարեկամն, կըսէ նման վաս-  
տաբանն, որով եմ ձեղ ծանու-  
ցանելով թէ վազը պիտի ներկոյա-  
ւաք դատասրաց ուղիւ, եթէ ար-  
գարանաք, որպէս կը յուում, ա-  
զոտ պիտի լինիք յաջորդ ողն, որ  
է կաղունդ :

— Եթէ կարելի է, կը որոստու-  
խանէ բանապրկեալն, կը ինդրեմ  
որ ոթ օրու ան համար յետաձնէք պ  
այս գործն :

— Ինչու այս յապապում :

— Զի եթէ աղասի լինիմ նոր  
ապրույն առաջին օդն, հարմի պիտի  
լինի նուերներ պատրաստել :

\* \* \*

Ծավու բաղնիքի մը մէջ ուր կո-  
չաւորեալ սենեակներ կան :

Ճամփորդներ կը համան :

— Բոյց, աղայ, այս սովու-  
ներն մարուր չեն :

— Ինչ կըսէք, պարոն, ան-  
կարելի է :

— Այս անկողնոյն մէջ որու-  
կող եղած է արդէն :

— Ճամփորդ է :

— Եւ դուն սալտոններն չես  
փոխած :

— Այս անձը որ կը սրակէր  
այս անկողնոյն մէջ, ամեն օր շա-  
րունակաբար բաղնիք կը մոնէր .  
ուրեմն կարելի չէ որ սավաններն  
անմաքուր եղած ըլլան :

\* \* \*

Արդսպութնան առեանի մը  
մէջ :

— Գոտաւորն առ ամբաստուն-  
եալ մի . Խոտմակայ բաւտարկա-  
թեան գատապարառուած եօն :

— Բատապարտեալն . Ծնորհա-  
կու եմ տէր գատաւոր .

— Աւ ելզրէ Հնորհակալու թիւն .

— Ինչո՞ւ համար , երբ ամբաղջ  
ամսան համոյն Բարիզցիք գիւղա-  
գնացութեան մէջ են , ինձ համար  
շատ այսպանելի պիտի լիներ տես-  
նուիլ Բարիզի մէջ :

\* \* \*

Սղնաւոկան հորուստ մը , որ  
կիս մը միոյն անէր , և ո՞չ որդի ,  
հն անդամալով մի քանի օրէն կը  
մեռնի . Ամիսը սակայն մեռնիլը կը  
պահէ , որսին զի ոչ ոք իմանայ ,  
և կնըթայ մերձակայ փողոցին  
ծալըն բնակող հնակարկառը կը  
համոյէ , աւ կառնէ տուն կը բերէ .  
և կը զառկեցնէ զոյն իւր մեռուծ  
ամսանցն անկաղինը , պատուիրե-  
լով անոր , որ երբ նօսալմ գոյ ,  
յայսնէ իւր վերջին կամքը , այս է  
իւր բոլոր հարատութեան իւր կնոջ  
թողովն :

Հնակարկառան կը համոցուի և  
կը մանէ անկողին , և երբ նօսալը  
կուգայ , ու կը հարցնէ անոր կամքն  
այսպէս կը խոսի նա :

« Կը կամիմ որ՝ տէր նօսար ,  
իմ բոլոր հարատութիւնս երկու  
մասի բաժնուի , մէկ մասը տրուի  
մերձակայ փողոցին բերմալը բնակող  
հնակարկառին , և միւս մասը կը-

նոցն , որ պէտք է խոսանայ յետ  
մահաւոնս ամս մահաւլ այդ հնա-  
կարկառին հետ :

Հնակարկառին խորագիտու-  
թիւնն կը յաջողի , քիչ առնենէն  
տէր կը լոյ հանդու ցելցն հարատու-  
թիւնն կիրայն և սնոր կը աջն :

\* \* \*

Մեծաստն մարդ մը մեռնե-  
լով՝ իւր տղուն կը թողու մեծա-  
գումոր հարատութիւն : Հացկա-  
աակ մը լսելով զոյս կը վագէ կեր-  
թոյ այդ տղուն , և անոր եղբայրն  
շլլով կը բացատրէ , և կը ինդրէ  
իւր բաժինն :

— Տէր , ո՞չ տպաքէն ես և  
գու մը հօր զաւակ եմք , մը  
Աստուծոյ , հետեւարար եղբայր .  
կը պահանջեմ որ ձեր ժառանգու-  
թենէն ինձ մեկանը բաժինը տաք :

Պարնը զայս լսելով՝ անմիջա-  
մէս կը հանէ սակի մը հուսոյ այդ  
պատահական եղբօր , և երբ հաց  
կատակն զարմացմանը կը դոչէ :

— Ի՞նչ է այս .

— Կը պատականէ . լուռ կե-  
ցիր , մարդ չիմանայ , զի եթէ ա-  
մեն մարդ գայ և ձեզ պէս իւր եղ-  
բայրութեան իրաւունքը պաշտպա-  
նէ , սցոչտի ալ չըմնար ձեր բաժինը

### ՏԵՐ ԵՐ ՏՆՈՐԵՆ - ԱՐԱՄ ԱՇՃԵԱՆ

Կ. ՊՈԼԻՍ ՏՊԱԿԻ. ԱՐԱՄ ԱՇՃԵԱՆ  
ԵՂԵԿԱՆԱԳԵՐ ԽԱՆ Վ. ԵՐԻ ՑՈՐԻ ԹԻՒ

مغارف عویده نظارت جلیله سنان رخصته

نوچو ٥٦